

ՏԵՂԱՐԿԻ

ՅՈՎՀԵԱՆԻՍ ԿԵՐԵՑԻՒՄ

Երուսաղէմի Ա. Յակոբեանց Զեռապքասան թ. 1844 ձեռագիրը կրօնական ժողովածոյ մըն է, ընդօրինակուած և սատցուած Մեսրոպ Աբեղալ Ակիւտարցիէ, Երուսաղէմի, չորրէ 1812ին: Էջ 91—129 կը պարունակէ Յովհաննէս Կարնեցիի տաղերը, թիւով քաննեօթ, նուիրուած Երուսաղէմի և Ծղակայքի որբառեղիներուն: Անսնց մէկ մասը գրուած է Հայկակոն 1254 (= 1805) թուականին, երբ Կարնեցի այցելած է Երուսաղէմ, իսկ մնացեալ մասը՝ Կարին վերադարձն: Թիւ 1844 ձեռագրին զրիշը ընդօրինակութիւնը կատարած է 1808ին հեղինակին իսկ որբառքած և դասաւորած մէկ օրինակին վրային: Թիւ 1844 ձեռագիրը մանրամասնորէն նկարագրած է Նորայր Եպոս. Պողարեան («Մայր Յովհակ Զեռապքրաց Արրոց Յակոբեանց», հատոր 2, Երուսաղէմ, Տպ. Ար. Յակոբեանց, 1972, էջ 222—226):

Յովհաննէս Կարնեցիի մասին ամեննէն լուրջ եւ ամբողջական ուսումնասիրութիւնը կատարած է Շոշանիի Նորարեան, որ Հրատարակած է նուեւ բանաստեղծին տաղերը («Յովհաննէս Կարնեցի — Տաղարան», Երեւան, Հայկական ԱՄՓ Գլ. Հրատարակչութիւն, 1962, 150 էջ): Ալդ Հատորին մէջ ներկայացուած են Կարնեցիի տաղերէն նմուշներ՝ «սիրային տաղեր, քառեակներ, հայտառա—թուրքիրէն երդերի մասնաշրութիւնները կամ թարգմանութիւնները»: Իսկ հետինակինն որամական — գետաբանական առեղծագործութիւնները արդէն Հրատարակուած ըլլալով (Յ. Մանանդեանի եւ Հ. Աճառեանի «Հայոց Նոր Վկանները» աշխատութեան մէջ, 1903ին), տեղ չեն գտած հատորին մէջ:

Առաջայն, ինչպէս վերի պարբերութենէն կ'երեւի, 1962ի Հրատարակութիւնը նոյնիսկ նմուշ մը չի տար Կարնեցիի կրօնական տաղերէն, որոնց համար նադարեան կը զրէ. «... (հոգեւոր տաղերը) անկեանք գաղափարներ ունենալու հետ մէկանդ, աազտուկ են, ծանրաշունչ եւ դուրկ սիսու եղակերի համից ու հոսից» (նշուած աշխատութիւն, էջ 38): Ինչ ալ խորհինք կրօնական տաղերու բռվանդակութեան բաց մանաւանդ արուեստին մտսին, անոնք Կարնեցիի որբարկան ժամանակութեան անբաժանելի մէկ մասը կը կառաւին և այս մտածումով է որ Հրատարակութեան կու տամ Սուրբ Երերի որբառեղիներուն նուիրուած եւ Զեռապքրատանս մէջ գտնուող քաննեօթ տաղերը, յուսալով որ Յովհաննէս Կարնեցիի բոլոր տաղերուն ամբողջական Հրատարակութիւնը կը կատարուի Հայտառանի մէջ:

ԱՐԱՅ ԳԱԼԱՅ ՃԵՂ

ՏԱՂԱՐԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂՅ ԵՒ ՀԱՄԵԼ ԵՂԱՆԱԿԱԻ

Շարահիւսեալ յումեմնէ ամենանուաստ նօտարէ յօհաննիսէ կարնեցւոյ՝ իբր գովասանութիւն ի վերայ փրկազործ տնօրինական Սրբազնասուրք Տեղեացն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ ի ուրքը քաղաքն երուսաղէմ: Զմի քանիսն ի զոլն իւր անդ ի 1254 թուղթն ասացեալ. եւ զայլան յետոյ: Խոկ եւ վասն կարզերեխոյ զքառն (ըստ Ասորոց եւ ըստ Արարացոց բարբառոյն) հէննէ նշանազծեալ զանուն իւր՝ այն ինքն է յօհաննիս:

Ի գոյն զանազան երգոց՝ շարադրեցելոց ի վսեմափայլ Արանց իմաստոնց. եւս եւ յինքեննէ վաղու ասացեալ Տաղից՝ որոց եւ րդգոյնսի՝ առեալ գոլով ի պէս պէս համեղազոյն Պէստէ կոչեցեալ խաղից, որպէս տեսանի ի վերնազիրսն յիւրաքանչիւր տաղից. եւ թուականն ի վերջին տունսն:

Աշխատասիրեալ ի վասոս Ամենազքած Մարդասէր փրկչին մերոյ քրիստոսի աստուծոյ, եւ ի սէր կենաքրուր Տնօրինական սուրք տեղեացն. և մանաւանդ ի հոգեւոր սփոփումն զուարենութեան սրբաւի իւրոյ, եւ ի զմայլումն երիւանաց երուսաղէմասէր անձանց:

Նարդենիս սրբազրութեամբ ուղղեալ եւ նորոգ դասաւորութեամբ հաւաքեալ ի մի՝ ձեռամբ նոյնոյ հեղինակին, ի 1257 թուղթ ի քաղաքս Կարփին:

Զեռազրի Էջ 91

1

*Տաղ ի վերայ Սուրբ Երուսաղէմայ՝ կարօտական դիմօք: Երգի
որպէս՝ Զիս քո սիրոյն՝ ով նազելի՝ հովերն առ' :*¹

Ի սէր հարեալ՝ Աստուածակոյն՝ սուրք քաղաքին ցանկալի,
յար հանապազ՝² կարօտութեամբ անձն իմ հիւծի՝ միշտ հալի,
նորին տեսոյն՝ սիրտ իմ բաղամամբ՝ աշս արտասուօք՝ լցեալ լի,
դէպ ի յերկիրն՝ սուրք աւետեաց՝ առնէր տանէր՝ հովն զիս,
դէպ ի սուրք վայրսն փրկական՝ փչէր տանէր հովն զիս, հովն
[հովն զիս,³
դէպ ի սուրք վայրսն փրկական՝ փչէր տանէր հովն զիս, հովն
[զիս:

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Տպարանէն 1914ին լոյս տեսած «Տնօրակ գովաստ» նաց ի վերայ տնօրինական սուրք ուխտատեղեացն Քրիստոսից զրեոյլին մէջ երատարակուած է այս տաղը, փոփոխութիւններով (Էջ 13—15): Կը նշանակիմ կարեւորները:

1 Երգ երբորդ ի վերայ սրբոյ երուսաղէմի եւ այլ սուրք Տեղեաց:

2 Յար եւ յաւէտ:

3 Կրկնութիւնը կը պակսէ:

Նորին սիրոյն՝ եւ տեսլենէն՝ չկարացի ես յազի,

ի հեռանալու՝ եւս առանել՝ ունիմ կարի բորբոքիլ, բորբոքիլ.⁴

յոթ վայր նատիմ՝ ուր եւ իցեմ՝ չունիմ երթէ՛ դադարիլ,

դէպ ի բաղաժն՝ աստուածակոյն՝ առնելը տանելը հովն զիս:⁵

Օքարովիչ,⁶ քեւըս տայր ինձ՝ Ամենազօր փրկիչն իմ,

որ վացեայ՝ հասանէի՝ ի սուրբ տեղիսն՝ ըղձագին,⁷

իրկին դիպիալ՝ սուրբ վայելմանց՝ լինէի ես խնդագին,

դէպ ի յերկիրն սուրբ աւետեաց՝ դէպ ի սուրբ վայրքն փրկա-
լկան:⁸

Տապիմ տենչմանը՝ մեծ Տաճարին՝ սուրբ յարութեան մեր փրկիչն,

ուր կան տեղիք՝ լուսածուալ,⁹ զերեզման տեսոն՝ արարչին.

ժամերգողաց՝ բաղցը ձայնը,¹⁰ միշտ յունելըս իմ առ հնչին,

դէպ ի տաճարն սուրբ յարութեան՝ առնելը տանելը հովն զիս:

Անձկացեալ եմ այն սրբազն տեղուոյն որ կայ ի յայրին,

ուր ծնաւ տէր մեր եւ եղաւ,¹¹ ի լուսափայլ սուրբ մարին,

դասք իրշտակաց՝ անդ պար առեալ՝ օրինաբանիչ միշտ լինին,

դէպ ի սուրբ վանքըն¹² ծննդեան առնելը տանելը հովն զիս:

Բատիալ բդիմ՝ միշտ վափագիմ՝ Ամենահրաշ տաճարին,

Ամենօրինեալ մօր տեսան իմոյ՝ զերամաքուր սուրբ շիրմին,

ուր սերովքէ՛ եւ քերօքէ՛ անտեսաբար զումարին.

դէպ ի տասլանին¹³ սուրբ Տիրամօրն՝ առնելը տանելը հովն զիս:

Եռանդագին,¹⁴ եմ կարօտիւ սուրբ Յակօրեանց՝ մեծ զահին,

ուր կայ տապան՝ եղօր տեսոն,¹⁵ ներքոյ աւազ խորանին,¹⁶

այլ և որդույն՝ Զերէքիայ՝ գլխադիրն՝ ցանկալին, ցանկալին.¹⁷

դէպ ի յարուն սրբոյ յակօրայ,¹⁸ առնելը տանելը հովն զիս:

⁴ Կրկնութիւնը կը պակսի:

⁵ Այս եւ յաջորդ տաւուերուն զերչաւորութեան կրկնուած. և առաջին տաւուն զեր-
շին տագը՝ դէպ ի սուրբ վայրս փրկական՝ փշէր տանելը հովն զիս, հովն զիս:

⁶ Օդարքանի:

⁷ Կրկնութիւնը կը պակսի:

⁸ Աւետեացէն հոր ունի՝ առնելը տանելը հովն զիս:

⁹ Ծընորհաձիր:

¹⁰ Երգ բաղցրածայն:

¹¹ Ուր Տէրըն մեր ծընալ եղաւ:

¹² Վանըըն:

¹³ Տապան:

¹⁴ Եռանդագին:

¹⁵ Տեսանքեզոր:

¹⁶ Սեղամին:

¹⁷ Գլխադիրն այն ցանկալին:

¹⁸ Սուրբ Յակօրեանց:

Միրով մեծաւ՝ տարտստ¹⁹ աստի՝ ծունք եւ համբոյր՝ արդ ձօնիմ,
լուսաշաղախ²⁰ քարանց հողոյն ըգդեմքս իմ առփարիմ,²¹
(առ մեծ)²² քուոյս՝ կարօտակիր՝ Հեննէս զերզըս յարմարիմ։
Դեպի ի քաղաքն աստուածակոյն՝ տանէր տանէր հովն զիւ։

Հեռագրի էջ 93—94

2

**Տաղ ի վերայ Սուրբ Գողգոթային ի գոյն՝ որ տոէ Գարունն
եկեալ անուշ հովեւ։**

Ի Գողգոթայ ի սուրբ լեառն՝ արդ ելցուի,
փրկչին մերոյ՝ Տարածման տեղըն տեսցուի.
Նոյն փրկագործ՝ տեղոյն դէմֆ մեր՝ փարհեցուի.
արի՛ արի՛ ծունք եւ համբոյր ձօնիսցուի, ձօնիսցուի,
զիսահակայ փոխան խոյն տէր՝ աստ զինաւ, աստ զենաւ։

Օճն ի ձողոյն՝ յանապատի՝ անդ կախեալ,
եւ աստ Յիսուս՝ կիանի մեր խաչին բարձրացեալ.
Տեսլեամբ նորին՝ թիւնեալ բնութիւնն՝ առրուժեալ.
արի՛ արի՛ ծունք եւ համբոյր ձօնիսցուի, ձօնիսցուի,
զի Յիսուս փրկիչն կենաց մեզ դեղ կազմեցաւ, կազմեցաւ։

Արեւ լուսին՝ խաւարեցան՝ մթագին,
երբ մահ լուծաւ՝ ի լոյս դարձան փութագին.
Բոսեալ սրգով՝ լայր մայրն տեառն՝ տրտմագին.
արի՛ արի՛ ծունք եւ համբոյր ձօնիսցուի, ձօնիսցուի,
զի զէտ նոյի՝ տէրն աստ արբեալ մերկացաւ, մերկացաւ։

Եից սուեղծոնն մարդացեալ չարչարեալ,
ըգտեսողաց՝ գրեալսն համայն կատարեալ.
Սկզբնահօրն՝ մեղքն յինքըն առեալ եւ զըրեալ.
արի՛ արի՛ ծունք եւ համբոյր ձօնիսցուի, ձօնիսցուի,
զի կող տեառն վասն Եւայի աստ բացաւ, աստ բացաւ։

Եղեւ կամօֆ՝ արարչին իմ անդ դիմել,
Հեննէս (լիմզան)¹ քւոյն զուխոն մեր կատարել,
եւ զիոզելի սուրբ շնորհսըն վայելել, վայելել,
զի կենարար՝ պարզեւ մեզ աստ բաշխեցաւ, բաշխեցաւ։

Հեռագրի էջ 94—95

19 Հեռուստ :

20 Շնորհարաշխ : Հեռագրի մէջ ևս լուսաշաղախ բառին վրայ աւելցուած է առոր-
ւեր գերով՝ շնորհարաշխ :

21 Առփարիմ :

22 առ մէծ կու տայ զրման բուտկանը՝ 1807 :

¹ լիմզար = 1805 :



3

**Տաղի վերայ Սուրբ Ծննդեան որ ի Բեթղէմ. Երգի որպէս
Արեւս առնեմ երթամ իմ սիրուն ի յաշխարհ օտար:**

Խսկ դու ընտիր քաղաք գովելի, ի Դաւթայ շինեալ, Ազնիւ.
փոքրիկ քանակութեամբ՝ ցանկալի գահոյք ձեւացեալ.
Նոր սբանչելիք ի քեզ գովելիի, ահա արդ յայտնեալ, Ազնիւ.
ուրախ լե՛ր եւ ցնծա՛ յարաժամ, քաղաք պատուական,
բախտաւորեալ եղեր՝ աննման քաղաք տիրական:

Օծեալ տէրն յայրի ժում, գովելի ի կուսէ ծնեալ, Ազնիւ.
բանաւորացը հացն՝ ցանկալի, ի մըսրի եղեալ.
Տուն մսոյ խսկ Բէրլէհէմ, գովելի խորհուրդով կոչեալ, Ազնիւ.
ուրախ լե՛ր եւ ցնծա՛ յարաժամ, քաղաք պատուական,
բախտաւորեալ եղեր՝ աննման քաղաք տիրական:

Աստղըն լուսապայծառ՝ գովելի յերկնուստ ցոլացեալ, Ազնիւ.
եւ երեք քազաւորք ցանկալի ի տարուստ եկեալ.
Թամբ հրեդէնք ընդ հովուաց՝ գովելի փառըս վերերգեալ, Ազնիւ.
ուրախ լե՛ր եւ ցնծա՛ յարաժամ, քաղաք պատուական,
բախտաւորեալ եղեր՝ աննման քաղաք տիրական:

Էկն շնորհն՝ ի քեզ գովելի ցարդ եւս կայ փայլեալ, Ազնիւ.
ո՛չ մեռանին մանկունք ցանկալի մինչ ցերեսնամեալ.
Սիրավառ ոխտաւորքդ՝ գովելի հեռուստ միշտ դիմեալ, Ազնիւ.
Հենմէս (առ մեծ) քույս՝ յարաժամ լինիմ երգարան,
կարօտեալ սուրբ շնորհացդ՝ աննման տեղույն տիրական:

Հեռագրի էջ 95

4

**Տաղ՝ ի վերայ փրկազործ չարչարանաց սուրբ Տեղեացն, ի գոյն
որ ասէ ի հրճուանաց ի բաց դարձիր, ո՛վ անձն իմ, զի լուայ
թէ սիրելին իմ տիրեալ է :**

Ի ծոցոյ Զօր՝ միածինըն՝ խոնարհեալ, կրկնէ.
նշմարտապէս՝ աննառարար մարդացեալ.

Ներօդ կամա՝ զգչարչարան՝ յանձն առեալ, կրկնէ.
այնու զպատիժ նախաստեղծիցըն բարձեալ:

Օղամանեակ՝ փուշ պսակա՝ պըսակեալ, կրկնէ.
եղեգն ի ձեռն՝ զանձամբի կարմիր ձորձ արկեալ:
Տիպ արքային կնեայ սեանըն՝ նատուցեալ, կրկնէ.
այնու ըզփուշ՝ մեր անիծիցըն բարձեալ:

յԱյն միւս սիւնն եւ ծիրենոյ ծառն կապեցեալ, կրկնէ.
յերից բանտեալ, ի չար Հրէից՝ նախատեալ.
Բամք զհանդերան՝ մերկեալ վիճակ առ արկեալ, կրկնէ.
որով զամօք նախաստեղծիցըն բարձեալ:

Երկնային զօրքն՝ երկրպագմամք՝ տարսափեալ, կրկնէ.
ակնարկութեան՝ տեսոն հրամանին՝ ըսպանեալ:
Սարսեալ ահին՝ համբերութին՝ յոյժ ապշեալ, կրկնէ.
ծանեալ թէ այնու՝ ազգ մարդկան լինի փրկեալ:

Երկրպագութ՝ եւ մեի սուկմամք՝ զուարնացեալ, կրկնէ.
հրաշալի սուրբ տեղիօֆ դէմք մեր առփարեալ.
Հեննէս զերզս այս (լեմծառ)՝ բուռյու յարմարեալ, կրկնէ.
տարուստ իբրու՝ զփափագ սրտիս՝ լցուցեալ:

ԶԵԿՈՎՐԻ Էջ 96

5

*Տաղ ի վերայ սուրբ Պատանառուեղւոյն, Երգի որպէս
Պէշիկառաշտան եահէ եէնաբիրաթլէր, խախում քիւրքըն:*

Ի սուրբ խաչէն աւաղ ի վայր իջեալ,
ի Յօսեփայ բազկաց բազմեալ,
սուրբ կոտոօֆ՝ աւաղ՝ եղեւ պատեալ.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Հրաշալի յոյժ՝ աւաղ ահեղական,
պատանառուեղին՝ լուսածորան,
յոր պատեցա՛ աւաղ մեռելանման.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Երկինիւ և երկիր՝ աւաղ՝ զարիութեցան,
եւ պակուցեալ՝ յոյժ ապշեցան,
զինինց ստեղծողն՝ պատեալ տեսան.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Նիրհէ մահուամք՝ աւաղ՝ որպէս ի բուն,
էիցս պահողն՝ ակամք անկուն,
ոզմեզ փրկեալ՝ աւաղ՝ անմեռ մահուն.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Նըստեալ կանայք՝ աւաղ լալով ողբան,
իբր ըզմեռեալ՝ ըզնա սրգան,
զցնծումն բնաւից՝ աւաղ՝ անտխրական.
զՅիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

¹ Ապահավարար ընդօրինակութեան սխուլ, տանի որ լեմծառ հաւասար է 1837 թթ. տականին — անկարելիութիւն մք: Կը կարծեմ որ պէտք է ըլլայ լիմզան = 1805:

Եր Տիրամայրն՝ աւաղ՝ ողբաւորեալ,
հանդէպ որդւոյն՝ ուշաքափեալ,
մինչ անդանօր՝ աւաղ՝ եղեւ պատեալ.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Երամֆ հրեղէն՝ աւաղ՝ զօրաց անի կան,
սպասաւորեալ սարսափական,
օրինեն ահիւ՝ աւաղ՝ փառաւորական.
Յիսուս փրկիչ կենարար մեր՝ աւաղ՝ կեցուցիչ մեր:

Սոսկմամբ համբոյր աւաղ՝ արտասուական,
ձօնիմֆ տեղւոյն՝ այն սըրբազան,
փառք այնիմ որ զմեզ՝ աւաղ՝ արար արժան,
իւրոյ սըրոյ տեղւոյն տեսլեան,
բայց արդ հեռի աւաղ՝ կամ կարօտեալ,
(առ մեծ) քուոյս՝ նօտարս յետնեալ:

Չեռագրի էջ 97—98

6

*Տաղի վերայ կենսատու սուրբ Գերեզմանին, Երդի որպէս
իմ անման յոյժ գովելիի, արարեր զիս ողորժելիի' :*

Ի ծունկս անկեալ՝ արտասուելով,
սըրտիւ զրդյմամբ՝ հառաջելով,
սուրբ Գերեզման տեսոն զնալով.
արի՛ երթամֆ, արի՛ յերկրապագութիւն:

Ներ տապանի՝ թաղմամբ տինեալ,
երեքօրեայ փառօֆ յարեալ,
զկնիի դրանին՝ անլոյծ պահեալ.
արի՛ երթամֆ, արի՛ յերկրապագութիւն:

Օրինակ այսմ՝ եղեալ Յօվենան,
որ երեք օր՝ ի փոր ձրկան
մնաց կենդանի՝ անապական.
արի՛ երթամֆ, արի՛ յերկրապագութիւն:

Տեսոն Յիսուսի՝ սուրբ գերեզմանն
է՛ մշտապէս լուսածորան,
վէմ հրեշտակին կայ առ դրանն.
արի՛ երթամֆ, արի՛ յերկրապագութիւն:

Ահեղ փառօֆ՝ է՛ սոսկալի,
արեգական նման՝ փայլի,
հրեշտակ անդէն անմեկնելի.
արի՛ երթամֆ, արի՛ յերկրապագութիւն:

Բամից ազգաց՝ Է՛ պատուեցեալ,
անմահութեան հոսով լըցեալ,
դիմողին շնորհիւ են լիացեալ.
արի՛ երբամի, արի՛ յերկրպագութիւն:

Ե մեզ քափչ եւ կենատու,
պէս պէս շնորհաց՝ պարզեւատու,
սրօրէ՛ անդ կամ միշտ բապատու.
արի՛ երբամի, արի՛ յերկրպագութիւն:

Սիրոյ նորին եմ սիրահար,
Հեռելու զերզըն՝ շարեալ յարմար,
(ուամեծ) բույսու որ կամ ի տար.
արի՛ երբամի, արի՛ յերկրպագութիւն:

Զեռագրի էջ 98—99

(Նար. 1)